

առ նա : Խսկ նոցա անխորհուրդ մոտաւք ընտրեալ զպաւուական զաւրացն՝ անցին յայնկյու գետոյն իբրեւ արք [Հ.]:

[Ս. Ապարանցի]

Եւ մինչ կամեր զւարձանաւլ [Եւ իբրեւ վախճանեցին Ընդ աւրիորդան փափկաւ զանցանելն, հրաման ետ նալ արթայն Ճենաց յարձակել Մանկունքն ի սայէն վայր ի վերայ զաւրուն Խսմայելն, հուսեալ, Եւ իբրեւ բախեցին զմի Եւ զերկապրին ի գործ արա կեալ. վաղվաղակի ելն եւ որդ Զերսուն հազարն խոլիսու ընդ վաշիւքն թագուցեալ զեալ Եին, եւ ի մէջ առեալ կու Մահմէտ սակաւ արամբ տօրեցին ի սուր սուսերի, ապրեալ. Այնուշեաւ ոչ յաւելեալ ապրեալ եւ փախստական : ԶՃեն անուն ի միտքերեալ : Եւ հատին զարս նաւուցն զի մի ոք ապրեսցի. յորմէ ոչ ոք ապրեցաւ . բայց միայն Մահմետն սակաւ արամբը հեծեալ յերիվարսն՝ անկան ի գետն, ապաստանեալք ի քաջութիւն երիվացն, Եւ այնպէս կորագուիս ամուսնուլ դարձեալ յարթայէն Ճենաց՝ զնացին յերկիր բնակութեան իւլեանց : Եւ ոչ եւս յաւել ելանել ի պատերազմ ի վերայ աշխարհին Ճենաց : Որ ամս ժ ամիսս ը կեցեալ վախճանի :

[Ս. Ապարանցի]

Զայս ամենայն՝ մեղ ծառ ի դամակոսէ ասեն նուցեալ² գնացեալ զՄարսնակն զըն- Եւ զո՞ բանին առ այլս գոծինն Արրահամու փախ- փիսեալ², ստական լեալ յևսահակայ. ԶՄարսակէ սկիզբն արա- եւ եկեալ բնակեցաւ առ բեալ ստամբ երկուց լերանցն, որ Արրահամու ընդոծին լեալ : Հային հանդէպ մէծի գաշ- Ի Սահակէ ապստամբեալ տին Արայի, յԱրագած կա- դամակոսէ ի Հայք լընեալ տար եւ ի Գեղ լեառն : Յերկուց լերանց ստին բնա- կեալ Եւ անուանէ զերինս յա- նուն իւր, որում Արասն կոչն լքառն : Եւ լինին նու- րա երեք որդիք. Փառուի նա է Եղիազար եւ Փա- նրից որդւոցն հայր եղեալ սոխտ կոչն զոեղի բնա- ՅԱրամանեայն ազգն խառ- նեալ. կուլեանն, եւ Փառականն Զէեառն երիցուն անուա- դաշտ որսոց եւ արշաւա- նակեալ նաց նոցին, որ խառնին Զէղիազարն Ազատ փո- յազգ Արամանեկայ: իսեալ :

[Անանուն]

[Ս. Ապարանցի]

Եւ ընդ սման շարունակեալ ԶԲուզայս որ զՍտամբու շինեալ Բիւզանդիայ յեղաշրջեալ իւրով կոչմամբն պարփակեալ : Մինչ Կոստանդիին հաւատացեալ Զծիր պարսպին հաստահեղեալ Կայսերական անուամբ գգուեալ Այլ Բուզային չանչնոտացեալ². Այլ զառաջին ճառն աւարտեալ³ Եւ զհարկաւորն գծագրեալ Յուրի տոհմիւք զանց արարեալ Զո՞ր քերթողին է շարադրեալ Եւ երկրորդին առնթութեալ⁴ Սոյն իմ Ղազարս սիրեցեալ ԶՓոստոսի գիրն յուղեալ ԶԲուզանդացւոյն Սատար առեալ . Խսմանէ աղբերացեալ Եւ զշահաւետս շաղաշարեալ Ի թագաւորս զհիմն եղեալ Յսպարապետս գլխաւորեալ Կախ Արշակյ բարեպաշտեալ ՅԱյրաբատէ նժդէհացեալ ԶՊարից կալուած կամաւ թողեալ Ընդ անօրէնս ոչ ընակեալ . Եւ այն :

ԳՐ. ՏԵՇ - ՊՕՎՈՍԵԱՆ



ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ՀԱՅԱԿԱՆ ՍՐՈՒԵՍՏԻ ՆԵԱՆԱԿՈՒ-
ԹԻՒՆԻ ԲՈՍ Յ. ՍՏՐՅԻԴՈՎԻԿԻ

Կերտիչ արուեստի (Bildende Kunst) պատմական զարգացման աղդակներու մէջ քիչ նկատողութեան առնուած է արեւելքն, եւ այն ազգու հոսանքն, որ անկէ ընդ հարաւ եւ ընդ հիւսիս գէպի արեւմուտք տեղի ունեցաւ զանադան միջնորդող յարաբերութեանց շնորհիւ, միջնեւ որ մահմեդականութեամբ եւ սլաւական որդոդքսութեամբ խզուեցան ամէն հաղորդակցութիւնք Եւրոպայի եւ Ասիայի միջեւ : Գիւրամատչելի եղանակաւ եւ բազմաթիւ պատկեր-

¹ Իմա՞ 1. Մամիկի եւ Կոնակի գաղթը, 2. Ճենաստանի մասին աշխարհագրական տեղեկութիւնները եւ 3. Ճենացց քաջագործութիւնը Մահմետի դէմ. Այս երեք հարցերի սկզբում եւ վերջում մատենագրական տեղեկութիւնն է սուսել Սիմ. Ապարանցին, որովհետեւ պյտ հարցերը անհապակ են Մարսեակի պատմութեան համեմատութեամբ եւ ամբողջութիւն են :

² Խօսքը Առաջին ճառակի հեղինակի՝ Ղազարի մասն է :

³ Իմա՞ Մարսեակի գաղթի պատմութիւնը :

⁴ Ղազարի յառաջանի մէջ է այդ աւանդութիւնը, որով վերջանում էր Կազարի Առաջին ճառը : (Տես 1904. Հրատ. Տիգիսի, էջ 3-4:)

⁵ Իմա՞ Ղազարայ :

⁶ Այս երկրորդ ճառը պյտ Ղազարի Ա. Դրուագն է :

⁷ Համեմատուում է Աղազարս Պատակեալին ուստամութիւնը Արշակունեաց պատմութեան կյուելու պարագային հետ, որ տեսանք վերեւում:

Ներով հատորովս այս կէտիս մտադրութիւն կը զարթուցանէ հռչակաւոր հեղինակ մը, աննկուն ուահվերայ մը Պրոֆ. Դր. Յովսէփ Սարցիգովսկի, անուղղակի պատրաստելով գիտնական հասարակութեան մտքերն իր մօտերս լոյս տեսնող գլխաւոր գործոց:

Մատենախօսական քննութիւն մը չէ զոր հոս կատարել յառաջադրած ենք, այլ բազմահռչակ եւ մեզի Հայոց համար մեծապէս արդիւնաւոր հեղինակիս մօտերս հրատարակած մէկ գործոյն¹ առաւել մտադրութեան եւ հետաքրքրութեան արժանի մասերն մերթ համառօտ քաղուածով, բայց աւելի բառական թարգմանութեամբ ծանօթացնել պիտի ջանանք հայ ընթերցող մարմայն: Գործոյս ուշադիր լնմելցմամբ ոչ միայն վերահասու կը լլաւնք հեղինակին տարիներու սուր քննութեանց եւ խոր համոզմանց, այլ մեր աչքին առջեւ կը տեսնենք նաեւ մեր ազգային տաղանդին արուեստից զարդացման պատմութեան մէջ արդիւնաւորած ան հաւատալի ազգեցութիւնը: Հոգ չէ թէ այսօր այդ ազգեցութեան հաւատացողներու թիւը գեռ անհամար չէ, մենք հաստատապէս կը յուսանք թէ մերձաւոր ապագան այլազգ պիտի դատէ. եւ արդեօք մատենական գերմանիայի մէջ յառաջ բերած իրարանցումն այդ մերձակայ ժամանակին այդ ալյուսը չէ^{**}: — —

Զորս հատուածի մէջ հեղինակն իր առաջեկայ նիւթը կը սպառէ. ամբողջ գործոյն բովանդակութեան վրայ լաւ գաղափար մը կու տայ ներածութեան մէջ ինքնին հեղինակը:

Ներածութիւն: Մինչեւ այսօր գրեթէ բոլորովին անտեսուած է այն նշանակութիւնը, զըր ունեցած է հիւսիսային արեւելքի արուեստը Միշերկրականի քաղաքակրթութեան եւ եւրոպական հիւսիսին համար. եւ արդէն այսու միայն կը մէկնուի թէ ինչը արուեստից պատմութիւնն առանց անդրադառնալու՝ հիւսուեցաւ իր մշտապէս ինքնակաց ինքնաստեղծ համարած Միշեր-

կրականի շրջանին հետ եւ շարունակ հին արեւելքէն սկսելով, միայն չելլասի եւ Կտալիայի վրայէն հիւսիսային արուեստն վերակաղմելու ճնշեցաւ, առանց խօսք անդամ վատնելու այն մասին թէ որչափ ուժաբեկութեցաւ հիւսիսը երբ ինք զինքը հետղետէ՝ ինք իրեն ձգուած արեւելքէն աղատեց եւ հարաւոյ ու արեւեմուտքի գիրկը նետուեցաւ: Այսու արուեստից պատմութիւնն իրովանն կերտիչ արուեստին մէջ գերմանական առանձնայատկութեան ճանաչման եւ զարգացման մեծապէս արգելք հանդիսացած է:

Գերմանացին ի բնէ հիւսիսարնակ է. եւ ժամանակին շատ աւելի սերտ յարաբերութեան մէջ եղած է արեւելքան Եւրոպայի եւ Ասիայի հիւսիսային տափաստաններու հետ քան թէ Միշերկրականի հետ. իսկ այս յարաբերութիւններս խղուեցան երբ նախ թիւբքական ժողովուրդներն եւ յետոյ Սլաւները զգերմանները իրենց հիւսիսային արեւելքի երբեմի տնտեսապէս մերձաւոր ազգերէն, բայց միաժամանակ իրանի եւ Ճնդկաստանի ցեղակիցներէն անջատեցին, որով Գերմանները բոլորովին երես դարձուցին իրենց հին հազորդակցութեան երկիրներէն եւ եւրոպական հարաւոյն եւ արեւեմուտքին անձնատուր եղան: Արեւելքի հետ նախնական կապը գուցէ շատ աւելի բնական էր, եւ արդէն քարտէսի վրայ ձգուած մտադիր ակնարկ մը ասոր զմեզ պիտի համոզէ. անոր համար յետագայ քննութեանց մէջ զարմանալի թողչերեւայ եթէ հիւսիսային Եւրոպայի պատմական ժամանակին սկիզբն իսկ հետքեր կարենակից ցուցնել այս բնական կցորդութեան՝ ուստի անշատեց զմեղ լատինականը:

Իրազէկ մը անմիջապէս "ազգաց գաղթականութեան արուեստին՝ յառաջադապայութեան հարցին վրայ պիտի խորհի, այսինքն գերմանական հնագոյն իրաց վրայ ի կիր արկուած զարդերուն ծագման վրայ: Առաջին հատուածին մէջ իսկ ասոր պիտի անդրադառնանք. արդ պէտք է բացարձակապէս մտադիր լլաւլ որ միայն այնպիսի գեղարուեստական հոսանքներ ի նկատի պիտի առնուին, ուր զարդի երեւան ելլելով յետո մղուած կամ բոլորովին վտարուած է ներկայացնող արուեստը (Darstellende Kunst): Քրիստոնէական այն արուեստը, որ հին արեւելքի ըմբռման համաձայն կրցաւ գնահատել անդրագիտաց ուսուցման համար առաջարկայից նշանակութիւնը, այս ըրջանակէն գուրս կը մնայ: Ասով բնական է ինդիւստր ընթացիկ՝ սեղմ եւրոպական հորիզոնին վրայ ուղղուած պիտի մնար, եթէ

¹ Strzygowski, Hofrat Dr. Josef, Die bildende Kunst des Ostens. Ein Ueberblick über die für Europa bedeutungsvollen Hauptströmungen. Leipzig, Klinkhardt, 1916. 8°, VII + 86. [Bibliothek des Ostens, 3. Bd.]

* Մեր անկեղծ շնորհակալութիւնը կուղենք հոս հրապարակաւ ալ յայտնել յարգոյ արորէնի խորհրդական Պրոֆ. Դր. Յ. Սարցիգովսկի, որ հաջացաւ սոյն գործէն օրինակ մը սուիրել չանդիսի խմբագրութեան: Խոյսպէս մեծապէս շնորհակալ ենք գործոյն հրապարակէն Տայացիկ, որ իր սեպահական կամաց նոր նորագործութեան արամազութեան տակ դրաւ:

միաժամանակ երկրորդ՝ զեւրոպա քիչ շօշափող՝ զուտ ասիական զարդի հոսանք մը՝ իսլամականը նկատի չառնուեր։ Վերջինս դեռ ցայսօր, թէեւ ծանրապէս այլանդակուած, կենդանի է եւ թէ ամենահին գ երմանականին, թէ ամենահին ալտայականին եւ չինականին հետ աղերսի մէջ է, այս պատճառաւ ալ խորհելի կէտ մըն է թէ արդեօք այդ աղերսը լեզուէ եւ պատմութենէ անդրագոյն հետքեր չի մատնանշեր։

Հակառակ զարդի նախնական գերիշխանութեանի հիւսիս եւ յարեւելս, արուեստից քննու-

թիւնը կրնայ հետ-

զհետէ՝ նոյն իսկ մթա-
գոյն հազարամեակնե-

րով եւ ծագման հար-
ցերով զբաղած միջո-

ցին, ի հարկէ զարդի
շրջանէն դուրս՝ լայց

որոշ ուղղութեամբ մը,
ճշգագոյնս դիտել, եւ

այն չինուածոց արու-
եստի (Ճարտարապե-

տութեան) սահմանին
մէջ։ Երկրորդ հա-

տուածը, պիտի փորձէ
այս նոր քննական ուղ-

ղութեան ծիրը ձողան-
շել։ Արեւելքի եկեղե-

ցեաց համար գմբեթա-
շէնի ունեցած գերա-

զանց նշանակութեան
զննութենէն ցնցիչ ի-

րականութիւններ կը
յառաջագային, եթէ

միայն հոս ալ չոռմէ եւ
բիւզանդինէ՝ իրեւ-

միակ ստեղծագործիչ կենդրոններէ սկսելու եւ

հօն իսկ գաղար առնելու չըլլանք, այլ հարցնենք

թէ ինչպէս կ'ըլլայ որ յարեւմուտս՝ ձոռմ եւ

բիւզանդինս ալ ի միասին՝ բաղեկիկան, իսկ յա-

րեւելս՝ ի հնուց գմբեթը, — որ արեւմուտքի

մէջ էւսնարդոյի եւ բրամանտէի ձեռքով միայն

տիրող գարձաւ — բովանդակ զարդացման որու-

շիչ հիմնական տարրը կը հանդիսանայ։

Երրորդ հատուածին մէջ որթոտքս եկեւ-

զեցոյ նկարչութեան յատուկ տարարնեայ ձեւը

իր զարդացման մէջ յառաջ պիտի բերուի եւ

աւելի արեւմտեան արուեստին հակադրութեամբ

հասկնակ ընել պիտի փորձուի եւ ոչ թէ անոր

մէջ արեւելեան ըմբռնում մ'ընդունելով։ Ի

վերջաց իրենց յ ստուկ տեղն պիտի գտնեն նաեւ արեւելքի հետ հին հալլրդակցութեան ուղիներոն, զանոնք այլակովող զօրութեանց եւ այս պատերազմիս ապագային համար բերելք հաւանականութեանց վրայ եղած խորհրդածութիւնը։

Հնդիկ-գերմանական գաղթականութեանց՝ խմբակից արուեստաքնիններու միակողմանի զննութիւնը, կերտիչ արուեստին զարդացման սխալ պատկեր մը ծնուցած է, որուն ցայսօր ի գործնականին վնասակար հետեւութիւնն սա է որ

դէպ ի Ասիա տնտեսապէս օրէ օր անհրաժեշտ դարձող Ճամբան միշտ բալկանի վրայ կը վնասուի, փոխանակ ամենայն վճռականութեամբ գաղթական կենդրոն եղող հարաւային Ռուսաստանէն յառաջ մղելու. իսկ ի տեսականին որ արուեստից քննութեան մէջ դեռ միշտ յունական արուեստը զուտ արիսական կը նկատենք, փոխանակ վերջապէս Ճանչնալու թէ անիկա խիստ սեմական-բնապաշտական է։ Դարձեալ անտես ընելու չէ թէ այն հիւսիսարեւմտեան եւ հարաւարեւելեան Ճամբան, ուսկից Քրիստոսէ յառաջ հազարամեակնե-

րուն հնդիկ-գերմանները կ'ընթանային Քրիստոսէ ետքն ընդիմացեցաւ հակառակ հիւսիսարեւմտեան եւ հարաւարեւմտեան ուղղութեամբ՝ Թրքական ժողովուրդներէ։ Ասոր արդինք եղաւ Արեաց ցաւալի անշատումը, որուն հետեւութեամբ Ասիայի հետ ցամաքային հաղորդակցութեան գիտակցութիւնն իսկ անհետացաւ։

Զարդարիտութիւն։ Պատմական ժամանակի մէջ իսկ հարաւային ազգերէն զատնաեւ վաշկաբնակ եւ հիւսիսի ազգերն կերտիչ արուեստից զարդացման մասնակցած են, այս տարբերութեամբ որ մինչ հարաւայիններն շատ շուտով վիմակերտ հոյակապ շինուածոց անցան, անդին հիւսիսայինք չափազանց երկար ատեն դեռ



Փոլ. 1. Սրտիկ. Կաթողիկ. արտաքին շերտանիւան աղեղ։

փայտակերտի եւ զարդի վրայ մնացին, միշեւ որ հարաւի քաղաքակրթութիւնը զիրենք այս ուղղին դուրս հանեց. իսկ վաչկատունք տեւապէս կանգ առին վրանի եւ զարդի վրայ: Արուեստից քննութեան մէջ ամէնէն յառաջ պէտք է նկատողութեան առնուլ Ալտայի, Ենիսէի հոսանքին եւ Բայկալ լճին շուրջը համախմբուող ալտայեան ժողովուրդները, որոնք իրենց բնակութեան եւ զարդի ձեւերուն որոշ տարրներու մէջ հնդիկ-գերմաններէն եապէս կը տարբերին: Միջին եւ հիւսիսային Ասիայի այս զանազան ընակիները միասնական խումբ մը կը ձեւացնեն, վասն զի ամէնքն ալ վրանարնակ են եւ ամէնուն մէջ Ալտայի հարուստ մետաղահանքերը յատուկ, մետաղի փայլին ազդեցութեան վրայ հիմնուած՝ ձեւակերտութիւն մը յառաջ բերած են: Ասոնց վրաններէն սկզբնականներ չեն մնացած, բայց կան պատկերներ գորգերու եւ այլ նիւթոց վրայ. իսկ մետաղակերտութեան օրինակներ են Ենիսէի անագապղնձեայ դանակներն՝ ծակեալ ունելիքով, որոնք զարդարուած են նիւթոց վրայ տեսնուածին՝ հարեւնման ձեւերով: Պէտք չէ որ անյիշատակ թողունք հարաւային Ռուսաստանի մէջ գտնուած, սակայն ալտայեան անագապղնձներու հետ ըստ ամենայի համաձայնող ոսկեայ կենդանի մը, որ մէկ կողմանէ իր ոտից եւ ագւոյն վրայ կրած զարդերով կը զօդուի Ենիսեան անագապղնձներու հետ, միւս կողմանէ ականջներու մէջ սադի դրուագներով կը համընթանայ ազգաց գաղթականութեան ժամանակի գերմանական հնութեանց: Այս օրինակներուս մէջ տիրող զարդաձեւն է, Քոլորակի բլթակով երկրաչափական գալարածն՝ յատուկ անջատման ձեւերով. եւ այս զարդաձեւն իսլամական շրջանին արաբականին (Arabeske) ծնունդ տուած է:

⁹ Զարդի մէջ կը տեսնուի դարձեալ երկրորդ հիւսիսային, հնդիկ-գերմանական ուղղութեամբ հոսանք մը որ ամէնէն աւելի բացորոշ է իտալական հօղի վրայ Գոթաց եւ Լոնդոնարտացւոց ստեղծագործութեանց մէջ: Ամէն տարրակայսէ վեր է թէ այս ժողովուրդներս ընտիր ճաշակով մը օժտեալ հիւսիս արեւելքէ իջան եւ դարերով հնութեան (Առէկ) եւ Բիւզանդիանի ազդեցութենէն այնպէս զերծ պահեցին իրենք զիրենք, որ անկարելի է թէ իտալիա ճամբորդով մը անոնց մնացորդաց խաւն անտեսէ: Անոնք աշխատած են միշտ քարի վրայ առանց հոսումէական ժամանակէն ի վեր իտալիա գործածական զարդաձեւերն իւրացնելու, նա մա-

նաւանդ թէ անոնց մնացորդներն առանձնայատուկ մակերեւոյթի ոճ մը կը ներկայացնեն, որ մինչեւ այն միջոցը Միջերկրականի մօտ միայն առանձին առանձին կարելի է ապացուցանել. այսինքն՝ ծոպք եւ դաշտք մի եւ նոյն ձեւով՝ բազմաշերտ ժապաւինազարդով լցուած են, որ կամ հիւսեալ եւ հանգուցեալ ուղղութեամբ մը եւ կամ իրեւ անծայր օրինակ մը կընթանայ. մերթ ալ կենդանական կամ բուսական ձեւեր զետեղուած են դաշտերուն վրայ:

Այս արուեստէն ամբողջական մնացած վիմական առարկաներ ցանցաւ են. իսկ ցլր ուցան մնացած փոքր բեկորները Ս. Սարինայի եկեղեցւոյն մէջ ի Հռոմ ի մի հաւաքուած են: Այս բազմաշերտ ժապաւինազարդը թուարկեալ շինուածքի մը վրայ առաջին անդամ յերեւան կ'ելլէ իրեւ պսակաքիւ Ռավեննայի մէջ թէոդորիկոսի դամբանին վրայ, որ ութանկիւն բոլորակաձեւ պատուանդանի մը վրայ կը հանգչի եւ Ռավեննայի աղլուսէ շինուածոց կարգին մէջ իրեւ միակ քարաշէն մը աչքի կը զարդի: Մեկնութիւնը կու տան ի հարկէ շատ հեռու գտնուող զուգահեռագիծներ՝ հայ եկեղեցիները, որոնց ոչ թէ ամէնէն հնագոյններն այլ վերջացող ք դարու եւ է դարու շինութիւններն մնացած են: Ասոնց վրայ բազմաշերտ ժապաւինազարդն իրեւ արտաքին պսակաքիւ այնպէս սովորական է որ անաշխատ Ճայոց հնդիկ-գերմանական ծագումը եւ Գոթաց հետ յարաբերութիւնը՝ երբ վերջիններս գեռ հարաւային Ռուսաստանի մէջ կը բնակէին յիշեցնելով, արեւմտեան շրջանակի մէջ այս ձեւին միայն ի Ռավեննայ երեւան գալն մեկնելու կը ծառայէ: Արդէն թէ շինութեան ձեւը եւ թէ ատաղձն եւ արուեստը, սա հետեւութեան կ'առաջնորդին թէ թէոդորիկոսի դամբանին շինողն հայ մընէ կամ հայ ճարտարապետութեան մէջ կրթուած Գոթացի մը:


Հայ եկեղեցեաց վրայ քիչ մը վարը պիտի Խոսինք, հոս նկատենք միայն զարդերը: Կը աղեղներու ատամնակերպ յարակցութեան շատ շուտ կը յաջորդէ հիւսածոց ժապաւէնի գրեթէ կատարեալ միապետութիւնը, եւ խոյակի այնպիսի ձեւ մը, զոր մարդ կը փորձուի տիպար ձեւը համարիլ այն ոճին զոր արեւմուտքի՝ ոռմանական արուեստին մէջ խորանարդ խոյակ (Würfelkapitell) անուանել սովոր ենք: Առաջին պատկերս օրինակ մը ըլլայ թող՝ առնուած Արթիկի կաթողիկէէն. որ թէ եւ անթուական է, սակայն ոճի ամէն ծանուցիչներէն դատելով

աւելի ջքան թէ է դարու կը վերաբերի, Արեւ-
մտեան կոնքին մանրամասնութիւն մըն է կեղծ
կամարներու առանձնայատուկ կարգով մը,
որնկ իրենց ծայրերով երկու սիւնակներու վրայ
կը միանան. իսկ սիւներուն գլուխը՝ վարէն
կէս բոլորակածեւ կտրուած խորանարդներ կը
հանդշն: Ասոր վրայ շեղ շինուածոյ մը, իսկ
աղեղը շեղ երեսով է եւ եռաշերտ ժապաւէնի
ցանցով ծած-

կուած կ'երեւայ:
պատու հանին մէջ
զետեղուած խաչ-
քարը թէեւ ուշ
ժամանակէ է.
սակայն եւ այն-
պէս մտադրու-
թեան արժանի է
որ այս խաչին ալ
թէ պատուան-
դանը եւ թէ
շրջանակը երկ-
շերտ կամ եռա-
շերտ ժապաւէ-
նով հիւսուած է.
հայ խաչքարնե-
րու առանձնայա-
տուկ ձեւն է այս,
որ իրլանտական-
ներու եւ հիւսի-
սային անդղիա-
կաններու շատ
մերձաւոր է:

Արեւելքի
կերտիչ արուես-
տին մէջ բոնու-
թիւն եւ հո-
գեկան ձնշում
միշտ սաստկապէս
կ'արտացոլանայ. զարդը, որ ի սկզբան համեստ
պիտօյից միայն կը ծառայէր, հետզշետէ ճոխ-
սիրութեան սորուկ դարձաւ, որուն հետեւու-
թիւն եղաւ անհաւատալի շուայլութիւն մը թէ
շինական թուրքեստանի եւ թէ Միջագետքի մէջ,
այս տարբերութեամբ որ հնդիկ-ընական աշ-
խարհաց մէջ պատկերացուցիչ արուեստն զար-
դացաւ, մինչ Տիգրիսի մօտ Սամառայի մէջ
մարդկային կերպարանք բոլորովին կը պակսի եւ
զարդագրուագը բացարձակ տիրող կը հանդի-
պարդագրուագը բացարձակ տարբերութիւնը աւելի
սանայ: Այս տարօրինակ տարբերութիւնը աւելի
զարմանալի կըլլայ երբ նկատենք որ, թէ Մի-

ջերկրականի, թէ նեղոսի ափունքը եւ թէ Մի-
ջագետքի մէջ պատկերացուցիչ արուեստն տի-
րող էր: Պատճառն պարզ է, արեւելքէն եւ
հիւսիսէն հին աշխարհին կը սպառնայ նոր
շարժում մը որուն առաջին զարկը կու տան
այն երկու հոսանքներն, զորնկ վերն առան-
ձին յիշեցինք: Անոնց վրայ աւելցաւ սակայն
ուամերի մէջ զարդացած խաղողի տերեւա-
զարդը, եւ Աղե-
քսանդրէ վերջը
նաեւ յունական
տարրը: Կ'երեւայ
թէ այս հիւսի-
սէն ու հարաւէն
եւ վաշկարնակ-
ներու աշխարհէն
յորդահոնշարժ-
ման միշակէ ոն
եղած էր հնդիկ-
գերմանական եւ
ալտայեան ցեղե-
րու հատման կէ-
տը՝ հնդիկ-գեր-
մանական Ըա-
կաց աշխարհը.
որոնք Կովկա-
սի վրայէն դէպի
հարաւ դաղթող
Հնդկաց եւ Իրա-
նեանց հետեւե-
ցան Կասպից ծո-
վու եղբներէն եւ
Պարթեաց Ար-
շակունի հարս-
տութիւնը պար-
գեւեցին: Այս
խառնուրդներուն
ծնունդն եղաւ



Պատկ. 2. Մաստարա. Մայր եկեղեցի (650իմ) հայտարարութեամուսա

շելենական եւ հոռմէտական յետին ժամանակ-
ներուն զարդը, զոր արեւելքի մէջ Պարթեաք,
Սասանեանք եւ Բիւզանդացիք հոյակապ շի-
նուածոց մէջ գործածեցին: Ամէնէն էական կեր-
պարանափոխութիւնը կրեցին երկրաչափական
գալարածոն եւ նյոնպէս երկրաչափական ժա-
պաւինահիւսքը: Առաջնէն հետզհետէ զարդացաւ
այն զարդակերպը, զոր սովորաբար արաբական
(arabeske) կ'անուանենք իսկ վերջնոցն պառուղն է
ճոխ՝ ուսողական կշռադատութեան վրայ հիմ-
նուած բաղմանկիւնազարդը: Ուստի զարմանալի
չէ անշուշտ եթէ Խոլամականութենէ յառաջ

Հին աշխարհի մէջ արաբականը յերեւան կու գայ, վասն զի արաբացիք իրենց վաչկաբնակութեան յարմարող արիական եւ ալտայեան արուեստը իւրացուցած են պարզապէս:

Այս ենթադրութեանց վրայ հիմնուած են բիւզանդականին հետ, նաեւ ռոմանական, խլամական եւ սլաւո-որմուգաս արուեստներու զարդագիտութիւնը:

Ճարտարապետութիւն: Արեւելք ճարտարապետութեան մէջ աւելի բուռն ազդեցութիւն մը ունեցած է արեւմուտքի վրայ. արդէն նախապատմական շրջանին բոլորակ պատուանդանի մը վրայ բարձրացած գմրեթը մինչեւ Միջնարկականի գաւառներն տարածուած էր, որ թէեւ միւկենեան շրջանին փայտածածկ տան առջեւ տեղի տուաւ, սակայն խտալիայի մէջ այս շարժման հետքն միշտ մնաց Ետրուսկացւոց ձեռօք: Գմբեթաշէնի երկրորդ հոսանքն տեղի ունեցաւ հելլենական շրջանին վերջը եւ քրիստոնէականին սկիզբն, այնպիսի եղանակաւ մը որ ցայսօր իւր ազդեցութիւնը պահած է:


Սխալ է այն տեսութիւնն թէ առաջն անդամ հոռվմայեցիք կամարը եւ գմբեթը հոյակապ շինուածոց ծառայեցուցին, որուն հետեւողութիւն մը միայն եղած ըլլայ միջնդարեան արեւմուեան արուեստը: Յիրականին արեւելքի արուեստն եւ այն իրանական եւ սեմական տարրներն են զարդացման մէջ գեր խաղաղողները: Տակառակամարներն սեղոսի, բայց ի մասնաւորի Եփրատի եւ Տիգրիսի բուսավայրներու մէջ զարգացան, իսկ գմբեթի բարդաւաճման զարկը տուին իրանեանք. ուստի շատ ցաւլի է որ ցայսօր արիական այս մեծ արդիւնքը ճանչցուած եւ հասկցուած չէ: Արդ ճարտարապետութեան զարդացման ծանօթ հիմնական գծերն ասոնք են. Միջնարկականի մօտ հիւսիսային գագաթնաւոր փայտածածկը ճարտարապետութեան մէջ մուտք գտաւ եւ Ցոյնք զայն եղիպիտական քարաշէն տան հետ կցելով անկէ իրենց տաճարներն կազմեցին: Ճարտարապետութիւնը անըմբանելի խոր անկման մէջ կը դանուէր, երբ քրիստոնէութիւնը հոռվմական պետական կրօն եղաւ. ուստի Միջնարկականի ափերն այս կատարաւոր փայտածածկով շինարուն: Խոկ արեւելքի մէջ՝ թէեւ միջներկրականի եղբներն փայտածածկ բաղիլիկան եւ կամարաշէնը փոխն ի փոխ յերեւան կու գան, սակայն ծովէն որչափ դէպի յարեւելս հեռանանք եւ Միջագետք, Հայաստան եւ իրանեան բարձրա-

գաւառն մտնենք՝ այնչափ աւելի տիրող կը հանդիսանայ կամարակապը, նոյն իսկ քրիստոնէական շրջանին: Արուեստից խուզարկութիւնը անտեսած է՝ մէկ կողմանէ քրիստոնեայ չոռմի ճարտարապետութեան խոր անկումը, եւ միւս կողմանէ արեւելքի մէջ կամարակապին անընդհատ զարդացման իրողութիւնը: Եփրատի եւ Տիգրիսի հայկական աղեբրականց՝ ինչպէս նաեւ սահմանակից փոքր ասիական, Միջագետաց եւ իրանեան աշխարհաց մէջ քրիստոնէական արուեստի մը գիւտը բոլորովին այլաղիք իրողութեան մը առջեւ պիտի հանէ զմեղ: Եթէ հիւսիսային կատարաւոր փայտածածկէն եւ եղիպիտական քարաշէնէն յունական տաճարին տիպը յառաջ եկած է, նոյն կերպով ալ արեւելեան-իրանեան գմբեթաւոր տունը հյակապ գմբեթակապներու զարդացման զարկը տուած է. եթէ հիւսիսային տունը յունական արուեստին մէջ կ'անհետանայ, նոյնպէս ալ շակեան տունը քրիստոնէական շրջանին մէջ: Յառաջ եկած այս զարդացումը հարաւոյ կամ Հայաստանի վրայէն կոստանդինուպոլիս կ'անցնի, գմբեթը որթուգրս եկեղեցիներու մէջ տիրող կը դառնայ եւ արեւմուտքի մէջ իր յաղթական նոր ընթացքը կ'առնու Լեռնարտոյի եւ Բրամանտէի ձեռօք:

Հայոց հին քրիստոնէական գմբեթաւոր եկեղեցիները: Ցորչափ որ գմբեթի շինութիւնը տան եւ պալատի վրայ սահմանափակուած կը մնար, եւ տեղւոյ պիտոյքին գոհացում կը տրուէր փոքր բնակարաններու կից առ կից կառուցմամբ, կարելի չէր որ գմբեթը միակ միջոցի մը հյակապ ընդարձակութիւն մը տալունպատական զարդանար: Այս զարդացումը սկսաւ երբ գմբեթն ոչ տանն միայն պիտի ծառայէր, այլ նաեւ առաձնակ կեցած ժողովարաններ պիտի կազմէր, այսինքն երբ քրիստոնէական պաշտօնը ձեռնարկեց շակեան գմբեթաւոր բնակարանէն Աստուծոյ եւ հասարակութեան տունը ստեղծել:

Մենք այն հաւատքն ունինք թէ քրիստոնէութիւնն իր ամբողջ ընդարձակ ծրով — Պարթեւաց եւ Մարաց, Խլամացւոց եւ Միջագետաց, Հրեաստանի եւ Գամբաց, Պանտոսի եւ Ասիայի, Փուլգիայի եւ Պամփիլիայի, Եգիպտաստի եւ Կիրէացւոց, Կիւրենացւոց եւ Հռոմէացի եկաց, Հրեաստանի եւ անսնց եկաց, Կրետացւոց եւ Արաբացւոց մէջ, ըստ Վկայութեան գործոց առաքելոց Բ. 9 եւ 10. — Բազիլիկայէն իրբեւ եկեղեցւոյ շինութեան (միակ) ձեւէ սկիզբ առած է: Այս Ճիշտ չէ, եւ արուեստից պատմութիւնը

այսպիսի լմբոմամբ մը ս-
գետնի մը վրայ դրուած է
Ճիշտ այն երկին մէջ,
ուր քրիստոնէութիւնն ա-
րեւելուռքէն աւելի կանուխ
տէրութեան կրօն եղաւ,
Հայաստանի մէջ, եկեղեցւոյ
շնութեան ձեւը գմբեթի
միաւորութեամբ զարդա-
ցաւ։ Այս որոշիչ ճանա-
չումը, որով յընթաց դար-
դացման թէ յարեւելու եւ
թէ յահեւմուսս բազելի-
կայի եւ դմբեթի մրցումը
կը մեկնուի, գործոյս ծրա-
դրին ներածին չափ ըն-
դարձակ հոս պիտի ապա-
ցուցանեմ: Պէտք է աչքի
առջեւ ունենալ որ որթո-
դափս եկեղեցին բոլորովին
գմբեթաշն մը դարձած է.
Եւ նշյա իսկ արեւմուտքի
մէջ վերածնութենէ (Re-



Պատկ. 3. Թաղիշ. 670ի Մայր եկեղեցի. յատակապիծ :


շինութեանց զարգացմ
մէջ առաջնորդ հանդիս
միշտ աւելի պայծառ յեր
թաւոր տունը Միջերկր
նախամիւկենեան ժա-
մանակամիջնոցին տիրող
էր եւ հաւանականութէն
Հիստիտներու ձեռ-
քով հայ բարձրագա-
ւառէն եւ կամ Իրաննէ
միջնորդուած եկած է:
Ըստ այսմ հին քրիստո-
նէական գմբեթաւոր ե-
կեղեցին Միջերկրականի
շուրջն անհետացած,
բայց հեռաւոր արեւ-
ելքի մէջ գեռ եւս պա-
հուած տիպ մը կը ստա-
նայ վերստին, այս տար-
բերութեամբ միայն որ
նախապատմական շրջա-
նին տարածուած ձեւն

աղօւսւ ց մը վրայ կը բարեւ յին հայութ ներ-

կայացուցմանց մէջ, պիտի գործածեմ այն լուսանկարներն, զորոնք եւ վկեննայի համալսարանին գեղարուեստի ձեւ .
մարանին քանի մը անդամ, ներուն եւ թորամաննեան հայ Ճարտարապետին հետ 1913 տարւոյն աշնան ռուսական Հայաստանի մէջ առած եմ:

Հայ եկեղեցւոյ շԷնքն
ի սկզբանէ քառակուսի
գմրեթաշէն մըն է: Այնու
որ քառակուսին իր փոռ
դագմիւթօվլը իրբեւ ա-
ռանձնակաց շինածոյ բիւ-
րեղ մը ամեն կողմանէ ա-
զատ կը կառուցուեր եւ
բաց աստի հոյակապ չա-
փերու կը բարձրացուեր՝ ի
հարկէ ձգտման եւ Ճնշման
յինարան գտնելու հարցը
ծագեցաւ. եւ ասոր իսկ
արդինքն եղաւ Հայաս-
տանի հին - քրիստոնէա-
կան եկեղեցիներու շինու-

թեան տիպը՝ կոնքեան քառակուսին: Պատկեր 2.
ասոր զ աղափար մը կու տայ եւ է արտաքին
տեսքն Մաստարայի 650ին շմուռած կաթու-



Պահ. 4. Բազմութան. Մայր եկեղեցի 624-631ին. յա-
տակացիծ:

Նայ եւ այսպիսով հնաւ-
րաւոր կը գառնայ բրդաձեւ ծածկոյթ մը,
որ մեծակառոյց զմբեթին պատռհաններու
թմբուկին կը յենու։ Գմբեթն եւս իր կարգին

բրդաձեւ քարէ ծածկոյթով մը գոցուած է: Տանեաց եղբներն փոքրիկ ատամնազարդեր կը կրեն, զորոնք նյոյն դրից մէջ Աքամենեանց հին իրանական յիշատակարանաց վրայ կը գտնենք:


Յառաջ բերուած ձեւը արեւմտեանի մը բոլորովին զարմանալի կ'երեւայ. Եւ սակայն իր տեսակին մէջ հաստատուն մանրով զարդացման մը ճամբայ հարթած է, որ կօնքն իրը յենարան ծառայեցնելու սկզբունքն հիմ առնլով շատ մը զանազան թերաձեւերու հանգած է, եւ այն ըստ որում կամ քառակուսի յատակաձեւը հաստատուն պահելով եւ կամ չորս, վեց եւ երեմ ութ կոնքեր անլնդմիջաբար իրարու կցելով: Այս հայական շինաձեւերը առընչութիւն չունին գմբեթական շինութեանց ուրիշ կարգի մը հետ, որ արդէն հելլենական շրջանին, հաւանօրէն իրանէ սկիզբ առնլով, Միջերեաքի եւ Ասորիքի վրայէն Բալկան եւ Կ. Պոլիս գաղթնց, եւ իրեւ ութանկինի շինութիւն — ինչպէս գմբեթաւոր Բազիլիկան — Միջերեականի հին քրիստոնէական արուեստին շրջանակին մէջ կարձատեւ ծալվմամբ պայմանացաւ: Սակայն հոս ալ 1000 թուականին այս ձեւն ստիլուեցաւ գրեթէ տեղի տալ ուրիշ տիպի մը, յօրում քառակուսին ընդարձակ տարածութեամբ տիրող ձեւ հանդիսացաւ եւ յատուկ շակեանհայ սկան ձեւով փողերով թմրուկին կ'անցնի: Այս ձեւիս օրինակներ ապացուցուցած եմ յունական հողի վրայ, Դափնի վանաց, Աթենքի մօտ, եւ Պառնասի եւ Հեղիկոնի միջեւ Հոսիոս Լուկասի եւ Նաեւ Քիոսի վրայ Կէտամնի մէջ: Ասոր վրայ հոս չեմ ուղեր աւելի ծանրանալ, վասն զի շակեանհայ հայական շրջանին այս առաջին բացայատ հոսանքն ալ չկրցաւ Միջերեականի երկիրներու մէջ հաստատուն դիբք բոնեւ հանդէպ ուրիշի մը՝ խաչաձեւ գմբեթական եկեղեցւոյն, որուն հնագոյն ապացուցը թէեւ միայն մատենագրական է, սակայն արեւելքի կերտիչ արուեստին մէջ տիրող շինաձեւը եղած է: Այս ձեւը արեւմուտք մտաւ Բիւղանդիոնի կայսերական գահուն վրայ հայ հարստութեան առաջին ներկայացուցիչին Վասիլ Մակեդոնացոյն (867—886) ձեռքով, իւր արքունի եկեղեցւոյն սէայի շինութեամբ: Այդ ձեւին զարդացումը Հայաստանի մէջ ակն յանդիման է. եւ անկէ եւ ոչ թէ նախ Բիւղանդիոնէ՝ այս շինաձեւը որթուգոս եկեղեցւոյ բոլոր նահանգաց մէջ տարածուեցաւ:

Գործոյս համառօտութեան պատճառաւ հայկական քանի մը միջին օղակներ անտես կ'ընեմ

Եւ Մաստարայի եկեղեցւոյն անմիջապէս կը կցեմ Թալիշի գմբեթասրահը, որ հիմնարկութեան արձանագրին համաձայն 670ին շինուած է: Ասոր հիմնադիրը, Մամիկոնեան իշխանը (662—685) եւ անոր ամուսինը Հեղինէ այսու շէկ մը ստեղծեցին, որուն տիպը առաջին անգամ Հռոմի Գեսոսի մէջ վերակենդանացաւ: Երկայնաձեւ շինութիւն մըն է այս, որուն անջրպետն միասնաբար գմբեթի մը ամփոփուած է եւ ուսկից դուրս ձգուած է եւաբաժին նաւը եւ անոր տեղ անցած են կողմնական անջրպետներ, որոնք շեղ տակառակամարներով դէպի գմբեթին զուգուած երկայնութեան տակառակամարներն կը բացուին: Պտկ. Յով յատակագիծը կու տամ, ուսկից յայտնի կը տեսնուի թէ արդէն Հայաստանի մէջ կոնքերն իրեւ յենարան ծառայեցնելու տեղ ներքին խարսխսակալներ կը գործածէին, եթէ (կոնքերու տեղ) գմբեթէն ստորեւ շինուած տակառակամարներն առ այն կ'առաջնորդէին: Շինութիւնն երկայնութեան կողմանէ երեք մասէ կը բաղկանայ, որոնք զցդ մը հայակապ կամարախարիսխներով իրարմէ կը բաժնուին: Արեւելեան մասը գասի վերածուած է եւ քանի մը յատուկ հայական գծեր կը ներկայացնէ, զորոնք սակայն հոս աւելի մերձուստի նկատի չեմ առնուր: Այս ձեւը արդէն միայն անոր համար յառաջ կը բերեմ, վասն զի իտալական արուեստին հասկացողութեան համար նշանակալից է եւ բաց աստի կը ցուցնէ թէ արեւելքը գրեթէ արդէն տաս գար յառաջ իւր սեպհական ձամբէն կ'ընթանար: Ոլթոդոքս արուեստին համար այս տիպն եւս տեւական նշանակութիւն մը չէ վաստկած, սակայն եւ այնպէս առջեւնիս կը զնէ գմբեթը կամարախարիսխներու վզայ յեցեալ եւ այս կը գտնենք նաեւ խաչաձեւ գմբեթաւոր եկեղեցւոյն մէջ: Վերջինս կամարախարիսխներ մէջ որ ծագում կ'առնու, այլ զուտ կենդրոնական շինութենէ եւ այն հաւանականաբար կոնքաշէնէ:

Այս հիմնական տիպին ներակայացուցիչն է Բագարանի կաթուղիկէն (պտ. 4) հիմնարկուած 624ին Խոսրով Բ. Պարուեզի (590—628) ժամանակ եւ ի գլուխ հանուած 631ին Բուտ իշխանէն եւ անոր Աննա ամուսնէն: Հոս գեռ կոնքերն պահուած են, սակայն անոնք միմիայն ձեւական նշանակութիւն ունին, իսկ յօրինուածութեան տեսակէտէ ըստ ինքեան աւելորդ են, վասն զի գմբեթին իրը յենարան ծառայող մշյթապիւները բաւականաչափ ամբա-

կառոյց ձգուած են, եւ շինուած են գմբեթին՝ 5.45 մետր մեծ եւ փողերով շըջագծի փոխուող քառակուսւոյն անկիւնները՝ 1.32 մետր հաստութեամբ։ Բայց որովհետեւ բագարանի գմբեթը տարաբախտարար է, այս ուղղիւ կազմութեան գաղափար մը տալու համար յառաջ կը բերեմ ներքին տեսարան մը (Պտ. 5) Մուենի լաթուղիկէն, որ ըստ արձանագրութեանց Հերակղ կայսեր ժամանակ 637—640ին միջցին Ներսէ Համաստրական իշխանէն գտնէ. Մուեն. Մայր Ակնեցի (640ին) կամարակապը և գլուխը։




շինուած է։ Պատկերին յառաջակողմն կը տեսնուին գմբեթակալ մոյթասինները, որոնց միջակէտէն դէպի չորս կողմը կ'ուղղուին աղեղներու յառաջադիրները, որոնք մէկ կողմանէ դէպի արտաքին պատերն ձգտեալ կ'ընթանան, իսկ միւս կողմանէ տակառակամարներու եւ կենդրոնական գմբեթին համար նախատեսուած են։ Պատկերս նոյնպէս բացատրութիւն կու տայ այս քառակուսի ստուերագծի վրայ կառուցուած, ութանկիւն թմբուկի մը վերածուող գմբեթին կազմածին, վասն զի պատկերիս մ.ջ աշ կողմը անկիւնական փողերէն մին տեսսանելի է, բաց աստի յայտնի կը նշանարուի հօն ճառագայթաւոր քարերով դրուագետեալ քառորդ-ձագարը, որ քառակուսւոյն անկեան վրայ կը հանգչի եւ ութանկեան պատուանդանը կը հանդիսանայ։ Մուենի մայրեկեղեցին առանց կոնքի զուտ խաչաձեւ գմբեթաւոր եկեղեցի մըն է. սակայն անոր աի-

պին կից մնացած է նաեւ կոնքեան-շինաձեւը, միայն ոչ թէ սկզբնական-հայկական քառակոնքի նախատիպով, այլ եռակոնք անուանուածով։ Որթոդօքս ճարտարապետութեան եւ այս

ձեւին յարեւմ մուտս ցըուեալ շատ մը զ. օր. Ունոսեան օրինակներու զարդացումը պատմականօրէն հասկնալու համար պէտք է այս կէտիս վրայ համառօտիւ ծանրանալ։

Հայաստանի մ.ջ եռակոնք ձեւն այնու յառաջ կու գայ որ արեւմտեան կոնքին տեղ երկայնաձեւ տա-

կառակամար մը կը գործածուի, երբ կամ աստուածեղին պաշտաման աղղեցութեան տակ եւ կամ խաչին ձեւն երկարեալ միջնաթեւով աւելի պայծառ երեցնելու բաղձանքով երկայնութիւնը տիրող ընելու ցանկութիւնը կը զարթնու։ Այս եռակոնքը յերեւան կու գայ թէ փոքր ծաւալով առանց միջին մոյթերու եւ թէ մայր-եկեղեցւոյ ծաւալով այնպիսի մոյթերով այս երկու տիրերն ալ է. գարուն Հայաստանի մ.ջ կից առ կից կը գտնուին ի թալին, եւ այն թէ յառաջ բերուած փողաւոր գմբեթի կազմածով եւ թէ արդէն իբր գարուն մ.ջ ապացուցանելի աղեղնարդներով (Pendentifs)։ Արծանը մտագրութեան ար-



Պուկ. 6. Լեռնարդոյ, ուրիսուագիւծ ըստ Richterի։

ժանի է որ բալկանի դանուբեան գաւառներուն մէջ եւ մինչեւ Մոլտաւիա, պարզ եռակոնքը տիրող կը հանդիսանայ, սակայն անոր քով խաչաձեւ գմբեթաւոր եկեղեցին ալ եռակոնքով կամ առանց ասոր կը գտնուի։ Այս

եռակոնքը որթոդոքս եկեղեցւոյ մատեալ նա-
հանգերու մէջ նախամիրութեամբ, մանսւանդ
թէ բացառապէս կը գործածուի:

Արեւմուտքի զմիկնթաշէնը: Խոտական
վերածնութեան ժամանակ գմբեթաշէնի ծագ-
ման հարցին համար՝ արեւելեան կերտիչ ա-
րուեստը համեմատութեան թանգագին կու ան
մը կը դառնայ: Նկատենք թիւ 6 պատկերը.
Կարծես թէ ուսումնասիրութիւնքն են այն հայ
վարպետին որ 624—631 Բագարանի եռա-
կոնքը (Պա. 4) կառուցած է: Պատկեր 6ի վարը
մէջտեղը կը տեսնենք քառակուսի մը, որուն չորս
կողմէն ալ կոնքեր կ'արտակարկառին, իսկ կոն-
քերու անջիւններու առջեւ գմբեթակիր ան-
կիւնասիւնները զետեղուած են: Կոնքերու տրուե-
լիք լայնութիւնը բաւական խորհել տուած է
վարպետին — աշ կողմը փաքր ուրուագիծ մը
կը ցուցընէ թէ փորձած է կողագծին մէկ երրոր-
դին վրայ սահմանափակել, իսկ ձախ կողմը
ուրիշ երկու փոքր ուրագծեր ալ ութանկիւնի
անցնելու ճիգեր կը մատնեն: Շինուածոյն մէջ
ալ յայտնի հայկական գծեր հիւսուած են, այս-
պէս 618ի Հայիսիմէի եկեղեցւոյն նման հոս
ալ գլխաւոր գմբեթին կից քառակուսոյն ան-
կիւններուն վրայ փաքր գմբեթներ կան, ասոնք
Հոփիսիմէի մէջ երեք-քառորդ զլաններ են եւ
կը ծառայեն յարակից անջրպետներն մանելու.
սոյն միտքն ունեցած է նաեւ պտկ. 6ի ստու-
երագծողը, երբ վարը մէջտեղը մեծ եռակոնք
ծրագրին քով լնդարձակ անջրպետներու յա-
րակցման ինչ ինչ գաղափարներ թուղթի վրայ
առած է: Ոչ մասնագէտ մը մեծ ուշագրութիւն
ունենալու է, որպէս զի ճանչնայ թէ պտկ. 6ի
գծագրութիւնը հայ ծագում չունի. այլ անոր
հեղինակն է — Լէսնարդոյ դա վինչն. եւ
առջևնիս ունիք այն բաղմաթիւ փորձերէն մին,
որոնց ձեռքով այս մեծ ուահվիրան եւ բնիկ
հնդիկ-գերմանացին հազար տարի յետոյ բայց
Հայոց յարեւման կերպով մը գմբեթաշէնի
էութիւնը եւ զարդացման հնարաւորութիւն-
ները կ'ուսումնասիրէք: Սակայն գժբախտաբար
ինքն իսկ գործեց այն սիսալը, զոր ի վեսա իրենց
չկրցան ծովաթափ լնել բարձրագոյն վերած-
նութեան եւ բարդի արուեստները այսինքն՝ իր
էութենէն գէպ ի վեր ձգտող գմբեթը չկրցան
հին սիւներու ստորաքարշ նաւամանէն ազատել,
գործ մը՝ զօր արդէն Հայերն եւ յետոյ անոնց
նման գործին արուեստը ի գլուխ հանած էին:
Դիտենք Լէսնարդոյի ստուերագիծը պտկ. 6ի
մէջ. չէնքին ծաւալը՝ ի մերձուստ նկատուած՝

կապուած է չէնքին ամէն մասերուն կցուած
մոյթերու կամ սիւներուն հետ:

Ուրիշ իրաց մէջ ալ Լէսնարդոյի խոր-
հուրդներն հայ ճարտարապետին ուղղոյն զար-
մանալիօրէն հետեւած են: Ինքն ալ ոչ միայն
եռակոնքը եւ խաչաձեւ զմիկթաւոր եկեղեցին
զանսղան ծրագիրներով մտածութեան առար-
կայ ըրած է, այլ ամէնէն աւելի գմբեթի եւ
երկայնաձեւ շինուածոյն (Langhaus) միացումը
շատ մը գծագրութեանց մէջ նկատողութեան
ենթարկած է. եւ գիտենք թէ որչափ սաստիկ
խանգարուեցաւ զոտմի Ա. Գետրոսի շինուածիւնը
այդպիսի նկատողութիւններով: Արդիւնքն եղաւ
շինաձեւ մը, որուն վրայ խօսուեցաւ վերը
Թալիշի կաթողիկէն եւ անոր համեմատութեամբ
Յիսուսեանց առաջին եկեղեցին ՊԵՏՈՒՆ յա-
ռաջ բերուած ատեն:

Բագարանի տիպը, զոր Լէսնարդոյ առաւ,
հաւանօրէն արեւելուան Գոթաց ձեռքով արեւ-
մուտք բերուած էր, ասոր ապացցյց մըն է
Germigny des Présի 806ի շինուած փոքր
եկեղեցին:

Նկարչութիւն: Եթէ զարդք եւ ճարտա-
րապետութիւն արեւելքէն մտած է յարեւմուտս,
սակայն արեւելուան նկարչութիւնը տեւապէս
հարաւ քաղաքակրթ, լմեան ովասիսներու աղ-
գեցութեան տակ մնացած է եւ այս նիւթիս մէջ
ալ զելլաս եւ զում միայն լնդունող եղած են,
իսկ տուողը՝ արեւելեան Միջերկրականի գրացի
շրջան մըն է: Սակայն այսօր ամէն տարակոյսէ
վեր է թէ Բիւզանդիին իր կարգին միջին դարու
մէջ մեծ ազգեցութիւն ունեցած է արեւելուան
նկարչութեան վրայ, երբ արեւելեան վանքերու
եւ Բիւզանդիին արքունեաց հետ հաղորդա-
կցութեամբ եւ վերջապէս վաճառականութեան
եւ խաչակրութեան շնորհիւ՝ արեւելքի եւ
արեւելուտքի մէջ սերտ յարաբերութիւն կար:

Արեւելքի նկարչութիւնն արեւելուանէն
տարբեր ներքին արժէք մը կը ներկայացնէ.
աւանդեալ իրն եւ անոր պերճ ներկայացումն
արեւելեանին համար ամենայն ինչ է, անոր մէջ
հանգերձեալին հաւատքն է որ տիրող գառնալ
կը ճգնի եւ անկէ գորս վարարուած է այս աշ-
խարհիս զդացումներն կրող անհատը՝ իր ամբողջ
փորձառութեամբը: Աներկայացուած ձեւելն
պարզապէս նշաններ են եւ բնականին մերձենա-
լու պահանջք չեն լներ: Գրիստոնեայ արեւելքի
մէջ ոգեկան բովանդակութիւն տուողը՝ արու-
եստաւորն չէ այլ ճուղութիւնը, քանի որ հոն

արուեստը հոգեւորական եւ աշխարհական իշխանութեան ծառան է եւ պէտք է որ ներկայացնէ յառաջադունէ որոշուած պատկերաց տիպերն, որոնց ոմանց ծագումը մինչեւ դրու դար կարելի է հետապնդել: Այս պատկերաց տիպերու ծագման տեղւոյն հարցն վերջին տասնամեակներուս մէջ նշանակելի փոփոխութիւն կրեց: Նախ ես իմ Orient oder Rom գրքով դիրք բռնեցի այն կարծեաց դէմ, որուն համաձայն քրիստոնէական արուեստին զարգացման կենդրում զում եղած է: յետոյ նոյն մոօք ուրացայ նաեւ բիւզանդիոնի առաջնորդող գերը: Այս երկու կայսերանիստ քաղաքներուս մէջ կը համախուժէր միայն այն ինչ որ տէրութեան արեւելեան-Հոռոմէական ստեղծագործ գաւառներուն մէջ քրիստոսի ծննդենէն ի վեր երեւան ելած էր: Մինչեւ դրու Աղքամանդրիսի Հրէական-յաւնական շրջանն եղած է տուողը: այնուհետեւ կոստանդիիանոսի ղերուսաղէմ վերաշնելէն յետոյ որոշէ կը դառնան արուեստագիտութիւնն սուրբ տեղերն՝ բայց տնտեսապէս Անտիոք համախմբուող երկիրները՝ Միջագետք, Իրան եւ Հայաստան: կոստանդինուսովիս կիւրացնէ այս ժառանգութիւնը՝ իսկ կայսրն իրեն յատուկ ուժգնութեամբ զայն գահորդ խնկարկութեան կը ծառայեցնէ: այսպէսով եկեղեցին եւ բիւզանդիոնի արքունիքը ստիպուած չէին նորութիւն մը ստեղծելու: Ուստի էական հարցն է երուսաղէմի եւ բիւզանդիոնի ետեւը ծածկուած արուեստի արամեական երկիրն գտնել, որպէս զի կարելի ըլլայ իշխանութեան կողմանէ պաշտպանեալ այս տիպերուն ծագումն ապացուցանել: — —

Մինչեւ հօս գրեթէ թարգմանութեամբ քաղցինք արդիւնաշատ հեղինակին տիրող գաղաքալները. յաջորդ նիւթերուն վրայ չենք ուղեր ծանրանալ, վասն զի մեր ազգային ծիրն հազիւ կը չօշափին: Յարգոյ Պրոֆեսորին այս գրիյկովս հրապարակ հանած տեսութիւնները թէեւ ցիր ու ցան կը գտնենք իւր զանազան աշխատութեանց մէջ, որոնց արդիւնքն ի մի ամփոփուած եւ գործածուած է ուրիշ հեղինակաց կողմանէ ալ, սակայն Պրոֆեսորիս մատենկանս մէջ բռնած նոր ուղղութիւնն իր դիտնական արդարացումը պիտի գտնէ նախ մօտերս լոյս տեսնելիք Ալтай-Iran und Völkerwanderung գործով, որ զարգափիտութեան պատմական վնասութիւնը կ'լնէ, եւ երկրորդ Հայաստանի հին քրիստոնէական ճարտարապետութեան նույն

բուած լնդարձակ աշխատութեան մը մէջ՝ որ գրեթէ լմնցած է:

Լուսաւոր եւ պարծանաց շրջաններ կը բանայ մեր աշաց առջեւ Պրոֆ. Ստրցիդովսկի, երբ արուեստի զարգացման պատմութեան մէջ այսօրուան թշուառ ու աղքատ Հայը բարձրագահ կը բազմեցնէ: Մեր այս բարձրութիւնը մեղմ ոմանց գլխու պայոյտ կը պատճառէ եւ անհնարին կը թուի, վասն զի մենք միշտ ներկայիս դժիսեմ իրականութեամբ ակնկորեալ անհամարձակ եւ փոքր հորիզոնի մը վրայ միայն դիտած ենք գարաւոր կեանքը: Ստուգիւ ալ մեր գրեթէ կրկին հազարամեայ ազգային կեանքէն ինչ բան արդեօք կատարելապէս ծանօթ է, և ճնը թէ քաղաքակրթութիւնը, ազգային սովորութիւնները թէ կենցաղը, արուեստն իր ուստաշատ պասկովը թէ մատենագրութիւնը, եւ կեղցական թէ աշխարհական պատմութիւնը: Վերջին երեքս իսկ որոնց վրայ ուժասպառ եղած են խոր մաքեր, որչափ լուծելի հարցերու առջւ կանգնած են, մացեալ նիւթերու վրայ աշխատութիւնները գրեթէ սպիտակ ագուսւներ են: Ինչո՞ւ արդեօք անոնք լուսաւորութեան կարօտ չէն, աչա ճիշտ ներհակը կ'ապացուցանէ Պրոֆեսորիս աշխատութիւնը: Մայրենի երկրին մէջ բառապէս ոտնակին եղած, աւերման ու կորստեան դատապարտուած յիշատակարաններու վրային հանուած եղանակացութեամբ ինք զինքնիս յանկարծ արուեստի զարգացման աստիճանի մը վրայ կը գտնենք, ուսկից դարերու ընթացքի մէջ ազգած ենք բիւզանդեան եւ արեւմտեան շինուածոց արուեստին վրայ: Զհամարինք թէ սյս եզրակացութիւնը մոլի հայասէրի մը զգացմանց պտուղն է կամ վերի վերը զննութեանց արդիւնք, Ճշմարիտ գիտնականի մը տարինու աշխատութեամբ տուեալ իրականութեանց վրային հանած առարկայական հետեւութիւն մը, որուն գործնական արդիւնքն սա պէտք է ըլլալ որ մենք աւելի ազնիւ վերաբերմունք ցուցընենք մեր հօրենական նույիրական մնացորդաց եւ դիտնականք գոնէ բարոյապէս եւ նիւթապէս նպաստել անխնաջ անձնանուեր անձնիներու եւ ազգօգուտ ձեռնարկներու, վասն զի մեր անցեալ փառաց ճանաչումն եւ ծանօթացումն է որ պիտի կարենայ մասամբ մեր ապագային բարելաւման յուսով միսիթարել եւ վերակենդանացնել զմեղ:

Հ. Մ. ՀԱՅԱԳԽԱՆԱՆ

